



Շ Ա Բ Ա Թ Ա Թ Ե Ր Թ

Ազգային, Քաղաքական, Բանասիրական եւ Հուարնայիք

Ժ.Յ. Տարի, Թիւ 34

ՇԱԲԱԹ

28 Փետրուար, 1898

ՊԱՅՄԱՆՆԵՐ. — Ծաղիկի բաժանորդագինն է Տարեկան՝ Պոլսոյ համար 40, Գաւառներու համար 50 դան. : Վեցամսեայ Պոլսոյ համար 25, Գաւառաց համար 30 դան. : Հասք 30 փարայ : Բաժանորդագրութիւնը թիւի վրայ է, տարեկան բաժանորդները պիտի ստանան 52 եւ վեցամսեայները 26 թիւ Ծաղիկի : Պաղատան Գրաստունը յանձն կ'առնէ հասուցանել բաժանորդներուն վճանները :

Երէ Ծաղիկի հրատարակութիւնը ո'ր եւ է ազգային հանդիպի : Ծաղիկի բաժանորդներն իրաւունք ունին 100 այցեխաւս նուէր ստանալու : Հանրօրոյս նիւթերու վերաբերեալ յօդուածներ եւ թղթակցութիւններ տնտեսական քեանք կ'ընդունուի : ՀԱՅՔ. — Ծաղիկի վերաբերեալ ամէն ինչ պէ՛տք է ուղղել Պաղատան Գրաստունը, Կ. Պոլիս, Սուլթան Համամ, թիւ 14 :

ԸՍԻ, ԸՍԻՐ, ԸՍԱԻ

Անաւատիկ, ընծերցո՛ղ, օրուան խնդիրնիս այս է. ըսի, ըսիր, ըսաւ :

Ազգային բոլոր թերթերը այս խնդրոյն վրայ կը վիճաբանին. այս խնդրոյն լուծմանը կ'աշխատին :

Միւս ազգերը համոզուած ըլլալով որ ասանկ խնդրոյ մը լուծմանը աշխատին ժամաւաճառութիւնն է. զայն թողեր, դպրոցներու յառաջդիմութեան տրուած են ինքզինքնին ու դաստիարակութեան խնդրոյն մէջ յառաջ կ'երթան :

Մենք ալ, դաստիարակութեան խնդրոյն մէջ ետ մնացած չենք, միայն թէ մենք տարբեր կերպով կը դաստիարակենք. նախ եւ առաջ բայերէն կ'սկսինք մենք, այնպէս որ տղան դպրոց մտած չմտած, ամենէն առաջ ըսի, ըսիր, ըսաւ կը սովորի, անով կը մեծնայ, անով կ'ապրի, անով կը մեռնի :

Բոլոր հոգաբարձուները, բոլոր թաղականները, բոլոր ժողովները, այս խնդրոյն զբաղելուն պատճառըն սա է որ դաստիարակութիւննին ըսի, ըսիր, ըսաւով սկսեր են :

Ժամանակին ազգային թերթ մը սա վիճակը տեսնելով խորհուրդ մը յղացաւ, պարզապէս ծոցւոր եղաւ, ու քանի մը տարիէն խորհուրդ մը ծնաւ :

Այս խորհուրդին « Ուսումնական » անունը տրուաւ :

Հայրը չէ՞ մի, ինչ անուն ուզէ նէ՛ կրնայ տալ :

Այս տղան աշխարհը գալուն պէս՝ սկսաւ լալ, Ոմանք ըսին թէ՛ փորը կը ցաւի անոր համար կուլայ, ոմանք ըսին թէ՛ անունը (մտային) կ'ուզէ. անոթի է անոր համար կուլայ. ոմանք ըսին թէ՛ սրտիս է անոր համար կուլայ, ոմանք ըսին թէ՛ խանձարուրին մէջ սեղմուած է անոր համար կուլայ, վերջապէս ամէն մարդ մէյմէկ պատճառ մէջ բերաւ :

Տղայ է, չխօսիր որ հարցնես ու ցաւն իմանաս, ասոր հետ մէկտեղ ասանկ երեսի վրայ ձգել ալ չէր ըլլար, ուստի իրեն քիչ մը թիրեալ տուին որ չիլայ :

Տղան սկսաւ քնանալ, քնացած ժամանակը ալ չէր կրնար լալ ա՛ :

Օրեր անցան, ամիսներ անցան, տղան չարթննար, է՛յ լալուն առաջքն առինք՝ հիմայ ալ քնանալուն առաջքն առնելու է. ի՞նչ ընենք զաւակներնիս է. ան անանկ ցաւ մը՝ որ կամ կը քնանայ եւ կամ կուլայ :

Կասկածելով թէ՛ մի գուցէ մեռած ըլլայ՝ սկրսանք հրել հրճչտկել որ արթննայ՝ չարթննար. վերջէն քիծը սեղմեցինք՝ ան ատեն աչքերը բացաւ. մենք ալ « տանտանա, պէպէկ տանտանա, աղապան գաւկիս պան բերէ . . . աղապաղ քեզի չի նայիր կոր, ել նայիմ » ըսելով սկսանք խաղցնել : Ի՞նչ ընես տղայ է :

Չխօսի՛ս տղաս, ըսինք նէ՛ տղայնիս լեզու ելաւ եւ սկսաւ խօսիլ :

Էն առաջ ինչ ըսենէ կը հաւնիս :

Բերանը բանալուն պէս ան ալ ըսի, ըսիր, ըսաւ, աղաղակեց :

Կամք Տեառն օրհնեալ եղիցի, ըսինք ու սկսանք մտիկ ընել :

Ի՞նչ հարցում ըրինք նէ՝ ըսէ, ըսիր, ըսաւէն ու որիչ պատասխան մը չառինք :

— Տղաս ինչո՞ւ դպրոցներուն չես նայիր կոր :

— Ըսի, ըսիր, ըսաւ :

— Տղաս աղապատ քեզի անա՞նկ պատուիրեց :

— Ըսի, ըսիր, ըսաւ :

— Ազգ՝ վարժարանները զէ՞ջ վիճակի մէջ են :

— Ըսի, ըսիր, ըսաւ :

Ուսումնական գաւազնիս ըսի, ըսիր, ըսաւէն ու որիչ բան մը ըսած չունի հիմակու հիմայ ասանկ երթալու ըլլայ նէ՝ ըսելիք ալ չունի :

Ասոր ճա՞րը :

— Ասոր ճարը՝ պէտք է որ անգամ մը հօրը հետ (Ազգային Թերթին հետ) խօսինք, Թերես այս արուեստէն չախորժիր կոր տղան ու որիչ արուեստ կու գէ :

Ասոր վրայ խորհրդակցելու է եւ որոշում մը տալու է, որովհետեւ ընծերցո՞ղ, վարժարաններուս աղէկ չըլլան ես ալ ըսի, դուն ալ ըսիր, ան ալ ըսաւ. պէտք է որ դպրոցներու այս խեղճ վիճակին վախճան մը տրուի, որ ըսի, ըսիր, ըսաւը օրթայէն վերնայ :

Ի Բ Ա Ր Զ Ա Ս Կ Ն Ա Ն Ք

Ամէն ատեն՝ մեր տոհմային շրջանակին մէջ, անձնական կռիւները պակաս չեն, ամէն ժամանակ՝ մեր մէջ ընտանեկան գժտութիւնները պակաս չեն, ամէն դասակարգի մէջ այր ու կիներ միշտ իրարու նկատմամբ կասկածոտ դէմք մը ունին, որոնց պատճառը, ուրիշ բան չէ բայց եթէ իրար չը հասկնալնիս է :

Իրար հասկնանք, ինչ որ մեր մտերիմին նկատմամբ պիտի ըսենք, ինչ քննադատութիւն որ ունինք, ուղղակի իր երեսին ըսենք եւ ոչ թէ գողի մը պէս մութին մէջ գործենք :

Ու այն ատեն զաւակը իր մայրը, եղբայրը իր քոյրը, բարեկամը իր մտերիմը, ամէնն ալ իրար պիտի հասկնան :

Այն ատեն կռիւները, գժտութիւնները պիտի վերնան ու անոնց պիտի յաջորդէ հանդարտիկ կեանքը, այն անուշ ու մեղմ կեանքը որուն այնքան պէտք ունինք մենք :

Բարոյականի մեծ սկզբունքներ պիտի յաջորդեն այդ կեանքին եւ մենք պիտի յաջողինք ըլլալ տխրար մարդիկներ :

Մեր մէջ բարոյականի անխման գլխաւոր պատճառներէն մէկն ալ իրար չը հասկնալնիս չէ՞ միթէ :

Ինչո՞ւ երկու բարեկամներ որոնք միշտ իրարու անձնուէր եղած են, մութի մէջ գործող ստորին մարդու մը խօսքերէն խաբուին, ինչո՞ւ կ'ըսեմ, անոր ըսածներուն սկանջ տանք եւ երկու սիրակցորդ մտերիմներ իրարու անբաղղ թշնամիներ դառնան : Փոխանակ երրորդին մտիկ ընելու, իրարու նկատումով ինչ գանգաւ որ ունէին, Թող խօսէին մէկզմէկու, Թող իրենց սրտին վշտերը միայն իրարու լայտնէին, ու այն ատեն պիտի տեսնէինք որ սիրով մտերիմներ միշտ գոյութիւն պիտի ունենար :

Հոն պիտի կայանար, մարդուն մեծութիւնը, ինչո՞ւ մարդիկ իրար չը սիրեն, չօգնեն, քանի որ ամէն կրօնքներ սէրը գլխաւոր պայմանը նկատած են մարդկութեան :

Սիրենք իրար քանի որ վստմ է, քանի որ մեծ դեր մը պիտի խաղայ մեր տոհմային ու ընտանեկան շրջանակին մէջ :

Այո՛, այլը իր կինը Թող սիրէ, զաւակը իր ծընոյրը եւ իրարու նկատմամբ, երբ կասկածը գայ, երբ ցաւալի անվստահութիւնը տիրէ, այն ատեն փոխանակ իրար բամբասելու, փոխանակ իրարու համար ուրիշներուն խօսելու, ուղղակի ճակատ առ ճակատ Թող խօսին, Թող պատճառը վերցնեն, Թող իրար հասկնան :

Իրար հասկնանք որովհետեւ ընտանեկան մարտը ու սուրբ կեանքին պէտք ունինք ամենէն աւելի :

Վ. Գ. ԶԱՐԳԱՐԵԱՆ

ԱՆՑԵԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ

(Շարունակութիւն 33 թիւն)

— Պատվելի դուն Ս. Գրքին մէջէն էրէյի մալիւ մաթ ունիս, հիմայէկս ձեր արժանապատուութեանը բան տի հարցունեմ, եթէ էթրաֆօլը մալիւմաթ տաս իսէ ծառայ մէմուռն տի անես :

— Հրամայեցէք :

— Հաւատով խոստովանիմին մէջ քանի՞ այր կայ :

— Այսպիսի հարցումին պատասխանը ուրիշ օր կուսամ հիմա ժամանակը չէ :

— Էյ պատվելի, փոսն երկուց նշանեալ բարեպաշտից կենաց գինի խմելու ենք : Հանրմին ալ տուէք, ազաներուն ալ : Թայրը խառնէմի եղիցի : Աստուած անփորձ պահեսցէ ի չար պատահարաց եւ ի սասանայական որողայթից փրկեսցէ :

— Բանի որ անարժանութիւնս այս բարենպաստակ սեղանին վրայ գտնուեր եւմ : Պարտաւորութիւններուն ամենէն մեծն է : Պատուելի հրամանքիդ խելքը կը հասնի թէ մենք ամենամեծ պարտաւորութիւն մ'ունինք հիմա կատարելու , այն է՝ Աստուած ի լոյս երեսաց իւրոց հանդուսցէ , զիոչեանսակ մեզս նորա քաւելով քաւեսցէ լուսահոգի մեր . . . աղային անմեղ հոգւոյն համար պէտք է որ ամէնքնիս ալ գինի խմենք :

— Այո, Տէր հայր, ատիկայ մեր ամենամեծ պարտաւորութիւնն է :

— Ճանրմ տէր պապա, կենաց համար գինի խմելը լսեր էանք իսէ տէ, հոգոց համարը մինչ ի կէտս շիտակը լսած չէանք :

— Չէ Աստուած օրհնէ , գինին հէմ կենդանեաց, եւ հէմ ալ հոգոց համար է , նա մանաւանդ մեռեալ . . . հոգիքն ուրախանան :

— Տէր հայրը աղէկ աստուածաբանեց :

— Չէ՛ է է է . . . օրհնեալ հանրմ , իչտէ տա չեղաւ ա ա ա . . . հիմայ ուրախութեան սեղանին վրայ լայը ձեր բարեպաշտութեանը համար , շիտակը անվայել կը համարուի :

— Ամա տէր պապա, լուսահոգի աղան հիմայ ողջ ըլլալու էր տէ չօծու խիս աս միւրովէթը տեսնալու չէ՞ր մի :

— Աստուած օրհնէ ձեր խորեպաշտութիւնը խելացի հանրմ մըն է , աղէկ կը հասկնայ քի հիմայ լուսահոգի աղան Աստուած լուսաւորեացէ հոգին , ի վերուստ լուսեղէն աչօք կը նայի կոր , այս սեղանին վրայ եւ այս բարեխառակ պգտիկ հանրմին միւրովէթը մեղմէ աղէկ կը տեսնէ կոր :

— Հրամանքդ հանրմ անհոգ եղիր :

— Տէր պապա անանկ է նէ մեր լուսահոգի աղան հիմայ չօծու խին միւրովէթը կը տեսնայ կոր :

— Հապա, Աստուած օրհնէ , հապա հէմէն Տէր Աստուած ամէնքնիս ալ լուսահոգի աղային պէս իր սուրբ տեսութեանն արժանացուցէ :

— Տուտու , աղապաս հիմայ մեզի վերէն սէյր կ'ընէ կոր քի :

— Հապա, օրհնեալ խուզի, հապա :

— Ատ տէր պապա , կու տեսնեմ ուր հրամանքիդ բերանն ալ լոտուս բորեազն հիրաց կու փչէ : Մէյ մը կըլսես ուր փոչեանսակ մեղք ունի , մէյմընալ կուսես ուր, ֆէօքէզէն լուս աչօք ֆէօս սեղս կու տեսնէ :

— Էյ Աստուած օրհնէ քանի որ մարմնեղէն մարդ է նէ մեղքը պտիաս չըլլար : Լաքին որ հոգի ալ կը կրէ նէ այն հոգին ալ Աստուածուստ կողմանէ լուսեղէն ըլլալուն պատճառը՝ անոր ընակութեան տեղը վերին դասն է նոյն հոգելոյս աչօքն ալ կրնայ տեսնել բայց մեր անարժանութեան կրօնական նպատակը լուսահոգիին համար աղօթք ընելէ :

— Աման տէր պապա չու լուսաւորեալ լաքըրարընը էթմէ :

— Չաթ, չաթ, չաթ :

— Տէր ողորմեայ, տէր ողորմեայ, նայեցէք Բարսամիկ աղան չըլլայ , շիտակը շատ բան եղաւ քիչ մըն ալ պէքէյելու էր :

— Ճանրմ ան չէ . . . :

— Բարեւ ձեզ , կ'աղաչեմ զձեզ մի ձանձրացնէք :

— Ազատ ատ ինչ լախրտը է , պարտքերնիս է :

— Տէր պապա կու ձանհնա՞ս , աս աղան ո՞վ է ուր հանրմը ֆէվզ էլ տաէ բայէթ կուսէ :

— Չը գիտեմ , բայց կ'երեւի որ խաթըրը աղա մը ըլլալու է , եւ հանրմին ալ մօտ աղգակհանր :

Շարունակելի

ԹԷ ԻՆՉՊԷՍ ԿԸԼԼԱՅ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՏՈՒՆԸ ԿԸ ՄՆԱՆ

Այս ինդիրը թուարանութեան խնդիրներուն չի նմանիր : Փիլիսոփայական խնդիր մըն է : Եթէ փիլիսոփայութեանէն աւելի բարձր ուսումնաք մը ըլլար , պիտի ըսէի թէ այն ուսմանը կը վերաբերի այդ խնդիրը : Թեւեւ այդ գիտութիւնը չըլլալուն համար է՝ այս խնդիրն ալ անլուծելի մնացեր է մինչեւ դայսօր , չգիտենք այս մասին ինչ է մեր լրագրաց կարծիքը :

Շատեր կ'ըսեն թէ այս խնդիր քօքօզութեան խնդիր է , բայց մենք ասոր չենք հաւատար , որովհետեւ կը տեսնենք կոր որ ամուսնացողներուն շատերը քօքօզ են :

Ըսել է որ քօքօզութիւնը ամուսնութեան արգելք չըլլալէն զատ՝ օգուտ ալ է :

Այս առիբը գրած միջոցիս քոլս գտնուող շատախօս պարոն մը դիտողութիւն ընելով կ'ըսէ թէ քօքօզ երիտասարդները (իբն պէս) միայն կ'ամուսնանան , վասն զի ստակի պէտք ունին , ես ալ կ'ըսեմ , եթէ քօքօզ երիտասարդները ստակով աղջիկներ կ'առնեն կոր , թող հարուստներն ալ ստակ չունեցող աղքատ աղջիկներ առնեն , եւ ուզեն չուզեն այնպէս պիտի ընեն , որովհետեւ հարուստ աղջիկները քօքօզները առած ատենին , աղքատներն ալ իրենց պիտի մնան , եւ որով իրենք պիտի պարտաւորին կամ անկուտի աղջկան հետ ամուսնանալ կամ քնաւ չամուսնանալ :

Կը տեսնես , ընթերցող , որ անամարանութեան ուժով խնդիրը կոտորակի պէս իր ամենապարզ ձեւին վերածեցինք , ալ դուն երեւակայէ թէ այս գիտութեանէն բարձր գիտութիւն մը եղած ըլլար նէ խնդիրը որչափ աւելի պիտի պարզուէր , եւ պարզուելով պարզուելով բան մը չպիտի մնար :

Ինչ եւ իցէ մեր մեղքէն է որ Եւրոպայի մէջ յառաջադիմութիւն , լուսաւորութիւն ըլլալէն ետքը գիտութիւնները դեռ այս անկատար վիճակին մէջ կը մնան կոր , եւ ասոր համար է որ դպրոցներուն բոլորամեքրուն վրայ ալ նոր նոր ութիւններ աւելցած տեսնելէ զուրկ կը գտնուինք կոր :

Բայց ի՞նչ պէտք է , մենք դարձեալ մեր խնդրոյն դառնանք , դպրոցներուն մէջ չի մանենք , վասնզի մշտնանք նէ չենք կրնար ելնել :

Վերջապէս համոզուեցանք կարծեմ թէ ստակը լոկ պատրուակ մըն է եղեր չամուսնանալու :

Փռք Աստուծոյ ինչ կայ եղեր, ինչո՞ւ համար ստակ չպիտի ըլլայ, Պոլսոյ մէջ ուր որ երթաս նէ ստակ կը տեսնես, թէ պանդաները, թէ սեղանաւորներուն խանութները, թէ չուկաները, վերջապէս ամէն տեղ Աստուած ամէն բան մեզի համար ստեղծած է: Այս ստակ չըլլալուն խօսքն ալ կարծես մօտա մը եղեր է ամէն մարդու բերանն է, միայն կրները ստակ չկայի խօսքը բերանին չեն առներ կոր:

Ուր կ'երթաս ստակ չի կայ, ինչ կը հարցնես ստակ չկայի պատասխանը կ'առնես. օրինակի համար:

Ազգային հիւանդանոցները Ս. Փրկիչը, Ս. Յակոբը, ինչո՞ւ համար ասանկ գէշ վիճակի մէջ են:

— Ստակ չի կայ անոր համար:

Այս ինչ դպրոցին արգոյ հոգաբարձութիւնները, ինչո՞ւ դպրոցին աղէկ չեն նայիր:

— Ստակ չի կայ անոր համար:

Առաջնորդները ինչո՞ւ իրենց վիճակին չեն երթար կոր:

— Ստակ չկայ անոր համար:

Ինչո՞ւ երեսու ծուռ ծուռ նայեցար:

— Ստակ չունիմ անոր համար:

Վերջապէս աս խօսքերը կը պտըտին բիացային վրայ: Կանանց ստակ ունենալը անկէ յայտնի է որ ամէն օր մէյմէկ տեսակ հագուստ կը հագնին, եւ ո՞վ կրնայ ըսել որ հագուստի համար ստակ ունեցողը ամուսնութեան համար ստակ չունի:

Եթէ երբեմն աղջիկները տունը կը մնան պատճառը սա է որ անոնց ծնողքը կամ իրենք մարդու չեն հաւնիր, շատ հարուստ, շատ դեղեցիկ երիտասարդներ կը փնտռեն, եւ ասանկով ժամանակ անցնելով տունը կը մնան: Երիտասարդներ ալ կան որ աղջկան չեն հաւնիր, ասոնք ալ տունը կը մնան ու կը ծերանան:

Օրինակի համար Հոռոբ խաթունին աղջիկը Վարդենին իր գեղեցկութեան լուսնի լուսնիին մէջ կը զուտուէր երբ տասնութը տարեկան էր: Ամէն մարդ սիրահարած էր այս օրիորդին, մինչեւ հեռաւոր տեղերէ զայն տեսնելու կուգային:

Աղջիկը ստակ ունէր, ուսումնական էր, դեղեցիկ էր, մայրը աղջկան այս բարեմասնութիւնները տեսնելով հպարտացած ամէն երիտասարդի վրայ պակասութիւն կը գտնէր, ասոր քիթը ծուռ է, միւսին քիթը մալի է, ֆէսը կարմիր է, հայրը շատախօս է, վերջապէս սանկ է նանկ է ըսելով ժամանակ կ'անցնէր:

Արդարեւ բաւական ժամանակ անցաւ եւ այն աղջիկը որ պակասութիւն չունէր, տարուէ տարի մէյմէկ պակասութիւններ ունեցաւ: Օր մը տեսնուեցաւ որ քիթը երկնցած էր, քիչ մը ետքը տեսնուեցաւ որ խնդացած ատեն սկզանները ամբողջ կ'երեւան, յետոյ երեսին կարմրութիւնը անհետանալ սկսաւ, յետոյ հասակը կարծրնալ, հագուստ չինելով շինելով ստակը հատցուց, երիտասարդները դրանը առջեւէն անցած ատենին վերջնայի սկսան, շատեր ճամբանին ալ փոխեցին:

Վերջապէս մօրը խօսքին նայելով Վարդենին 29 տարեկան եղաւ, թէ եւ գրացիները եւ աղգականները այս

թուոյն վրայ 5 ալ կ'աւելցնեն, չեմ գիտեր թէ թշնամութեան համար այնպէս կ'ըսեն:

Այս աղջիկը օր մըն ալ բարկութենէն հայելին կուտրած ատեն, ձեռքը վնասուեցաւ, պակասութիւն մ'ալ ձեռքին վրայ աւելցաւ, բայց ինչ է նէ ասիկայ ձեռնոցով կը գոցէր:

Հիմա Հոռոբ խաթունը աղջիկը ետին ձգած չուկան ալ կը պտըտի, եթէ խանութպան մը քիչ մը ուշադրութեամբ դիտէ Վարդենին, թէ յոյժ եւ թէ ստակը վրայ կ'երթայ:

ԲՈՂՈՔ

Կը լսենք թէ մէկ քանի տիկնայք եւ օրիորդք դեղեցիկ սեռին վերաքերեալ Ծաղիկի մէջ հրատարակեալ երգիծական յօդուածներուն դէմ բողոքագիր մը պատրաստած տունէ տուն շրջելով ստորագրութիւն ժողոված են: Տիկնաներուն պարագլուխը, Ճարճարա Վէրօն, ստորագրողաց անուանքն սկսաւ կարգալ իրեն յատուկ քաղցր ձայնով:

- | | |
|----------------------|--|
| Ճարճարա Վէրօն, | Պուրատա ըմ: |
| Մինի մինի Փուփուլ, | Իւք ազգամտան կէլտի: |
| Էտալը Գաթին, | Պուրտա: |
| Քօքէթ Սէրէնա, | Պուրտա: |
| Գամարգ Րէճինա, | Պուրտա: |
| Մայթապճը Զիլլի, | Թուակէթինի պիթիրտիյի կիպի կէլէճէք: |
| Պիւլպիւլ Տիւրիկ, | Պուրտա: |
| Զալը գուշու Էֆիմի, | » |
| Ամուռէօ Բօլինա, | » |
| Տիւլպազ Սօֆի, | » |
| Սայիլսըզ Մարի, | Հրամմէ շէքէր ծամէ, ճարմունի չըզար վեր հրամմէ |
| Բուլ իյնէսի Յիւսմէն | Պուրտա: |
| Աղբըպաշ Մարիճա, | » |
| Սաֆուրուն Ուսուկ, | Գալպալըզ չօդ տուր տէյիւ սայիլը էթմիշ կէլմէմիշ: |
| Ինատճը Աննիճա | Պուրտա: |
| Ճըրլտազճը Էօժէնի, | Մատմազէլ ժը սիւլիւրէզան: |
| Իրքանճ Մաթիլտ, | Օ թէ լօթը շարօ է մօնթէ: |
| Խըեանէթ Թագուկ, | Պուրտա: |
| Շագաճը Մաննիկ, | » |
| Գըրզ եալան Անթուանէթ | » |
| Տիւպարաճը Հորոֆի, | Զամալըրընը պիթիրտիյի կիպի կէլէճէք: |
| Էտալը Վէրժին | Պուրտա: |
| Զիֆթէլի Բօզիկ, | » |
| Վէլվէլէճի Լուցիգա, | » |

Ճարճարա Վերոնը բողոքագրին ստորագրութիւնները կարդալէն վերջը հետեւեալ ատենաբանութիւնը ըրաւ:

Մատամլար վէ Մատամղէլէր, մայրամբնիւղ տիր քի Մաղիկին հազարզարը պիզէ գարչը սյգըը սոյսէճէ-
բէլի շէյէր օլտուղունտան պու կիւն պուրտտա թօփ-
լանմամըղն ասը սէպէպի պիր բրօթէսթօ իմզալայըպ
սանֆասօնճա քէնտինէ հօլլամագ տըր: Քա ճանրմ Յ
այ տըր, հանկը զագէթատընը էլինէ սլըրսան եիւրէյին
օյնայօր, շարկամըղն եիւքսէքլիյինտէն, սըղը սըղը ֆիս-
տանլարըմըղտան պահա էտէր: Գըզգարտաչ նէ՞ վէրմիչ,
պիզտէն ալամայօր, հանկըպիրինի հաթրըմա սագլայըմ,
պալօյա գաչարըղըղը՝ հաղմամըչ մը ըտը, արըմ-
տան եէրին տիպինէ կէչտիմ, նէ իսէ իսիմ վէրմէմիչ,
սուարէլէրտէ էլէնտիյիմիզի, վալիտէմիզէ իթասաթարզ-
լըղըմըղը, վէլ հասըլը պուսուուն էլինտէն գուրթուլմագ ի-
չիւն պու հօլտան պաչպա շարէ հօզ սուր:

Մինիմինի Բուբուլ սէօզ սէնին տիր, պիրի լազըմ քի
քէնտի ֆիկուրալարընը մայթապա տըրն:

— Պագ աիլպազ Սօֆի նէ տէհօր. մատամքի էր-
քէքլէր պիզիմ շարգամըղա վէ ֆիստանլարըմըղա կուս-
թօսուզ սըր տէհօրլար, պիզտէ պուստան սօղրա հիչ
պիր ֆէսլի իլէ սէլամ սապահ էթմէհէյիմ նէ տէրսինիզ:

— Էսալը Գաթին, էյի սէօյլէհօրսուուն ամա պիզէ
ագըլ վէրէճէք օլանլար՝ բէք բէք իքի թանէ գըցըրօիկ
շարկալը էրքէք օլանագ, թէմիզ շարկալըլարը պիզէ՞ մի
վէրիւրէր:

— Քա ճանրմ կէնէ լագըրտըրը թէլլալա վէրմէհին,
պէնիմ, սէնին, շուսուուն ալէսէվիեէ ալանագլարըմըղ
ֆէսլի տիրէր. գահէր զագէթատա շարկամը մայթապա
ալմըլար տէեի պէնիքիմի պըրագահագըղմ, հիչ պէօյլէ
կիւլէճէք շէյ օլուր:

— Օնլարըն կիյտիքլէրի բուպալարը սա մայթապա
ալմայը, Օ տէյիլ ամա էվըրտատա սըղը ֆիստան պա-
րիթ մը օլմուչ, կէչէն ազչամ Միքէ տէհօրսուուն:

— Պէն տէ էօյլէ տուլտուում, աման թօհաֆուըն սէն-
տէ, իչիմիզէ պագալըմ. քա կիթտիքճէ գուրուհօրում
չու Մաղիկէ, ասը հաղըլանագ շէյ էրքէքլէրին կիյտիք-
լէրի գըսա պօնօուրլար տըր. 60-80 եաչընտա մէքլիէպ
չօճուգլարը տըրլար:

— Քա տուր տուր, էյի հաթրըմա կէլաի պիզիմ
բուտրա սիւմէմիզի մայթապա ալմահօրլար մը, էրքէք-
լէրին տէ պագըլարը սաչ վէ պըրըզլարընա պօհա սիւ-
րէրէր տէ գալաֆաթ... չէվիրմէզլէր... էյ սօղրու-
սու բէք գուզահա տէճուրէր, սայքի օ պիզտէ տէ վար
ամա, օ գատար պէլլի ալէհիլ:

— Քօքէթ Ձէրէնա. Պէնտէ տէրիմ քի, Մաղիկ՝ էր-
քէքլէրին իչկիի հալէրինի հազըն:

— Օ շէյ չիտի պիզտէ տէ տէրքետար օլտու:

— Աման շու լաֆը գարահըն սընըրլարըմա տօղու-
նուհօր:

— Պիզիմ շիմաի բուպա լագըրտըրտան իչկի լա-
գըրտըրընը աչմամըղ՝ պիչիմսիզ տիր. պիզիմ էֆքետարը-
մըղ՝ շու Մաղիկ կագէթատընա բրօթէսթօմու գու կէճու-
տէրիպ պիր տահա պիզիմ ալէյիմիզէ պիր շէյ հաղմա-
մասընտան իպարէթ տիր. ֆագաթ շայէթ եինէ տիյնէ-
մէյիպ հազահագ օլուր իսէ, նէ՞ հօլտա հարաքէթ իտէ-
ճէեիզ:

— Գօքէթ Ձէրէնա բէք բուսումիւնտա սէօյլէտի:

— Քա վույ, . . պագ պաչըմա կէլէնէ:

— Նէ՞ օլտուն սաֆաէրուն Ուսիուկ:

— Պուրտա կէլիրքէն հօլտա լարա քէսէմի տիւ-
չիւրաիւմ. ամա պէնտէ տուհաօրսուում քի, իւսթիւմտէ
պիր էքսիքլիք վար:

— էյ նէ օլուր եիւրէյինի օյնաթմա իսնիզ. ճանըն
սագ օլտուն, պէլքի տէ էվտէ ունուլթտուն:

— Բարտըս տիչարը չըզմաք ասէթ տիր գահէր,
վա՛խ վա՛խ վա՛խ տահա եէնի տէօրթ մէճիտիեէյէ ալ-
մըչ ըտըմ բորթմօնէմի:

Ներկայից միծագոյն մասը իրենց ուշադրութիւնը
դարձուցած ըլլալով Սաֆաէրուն Ուսիուկի կորուսած
բորթմօնէին վրայ ընդարձակօրէն խօսեցան. եւ միտիւ-
րականներ ներդրեցին: Ժամանակն ալ անցած ըլլալով
որոշեցին ուրիշ օրուան թողուլ բողոքագրին մեզ մա-
տուցումն որ աւելորդ է ըսել թէ բերեցուն պէս նոյ-
նութեամբ պիտի հրատարակեմք:

Մ Ա Ր Տ Մ Ե Կ

Ծօ Պէտիկ, հայր օլանալըզ սա վախիթը գուրը
մնացած չունէր, կընա նայէ՛ Հաճի Եանգօյի մէյիւանան
չըլա՛յ:

— Անիկայ առջի իրիկու ընէ հոն կ'երթայ, սահաթը
երկուք եզա՛ւ մի անկէ կիւլայ Ըստավրին խօլթուլը
կ'երթայ. ետքը Լիճիտիյին կը հանդիպի, անկէ ետքը
Միրանին հա կիւլան տուն կուգան:

— Ամէն գիչեր անանկ ամմա, սա գիչեր բէք ու-
չացան նէ սիրտս սող կիւլայ, զէրէ չի գիտնալով տու-
նեբուն տակէն կ'երթան խագայի կը հանդիպին տէյի կը
վախնամ:

— Ձէ քա տուտու, չըլաքի պալըլի բոնելու եր-
թայ:

— Ծօ հիչ անիկայ օլթան չառած պալըլի կ'երթայ.
հէմ հայը չի կերած չերթար քի. մուլթախա աչքըս կը
խաղայ կոր, մարզը ճամբան խագայի մը հանդիպեցաւ
աճապա, կամ օտքը խայմիչ եղաւ տէ աճապա բան մը
եղաւ:

— Ձէ՛ պէ՛, աղապաս հիւմ Տէրէյին ճամբան ձգեց
Տօղրու Եօյէն կուգայ կոր:

— Հապա ո՛ւր մնաց հոգի օրթի, հայտէ զնա փընտ-
ոէ, անթիի ներսիգիւմարեցաւ, նէ հաց, նէ ուսելիք, նէ
ալ տամլա մը քէօմիւր սենինք:

— Հալան ցուրտ է, ես չեմ երթար այս վախիթ:

— Ծօ գնա՛ կ'ըսեմ կոր, քիթս ալ խողալ պաչա-
յեց. հայտէ եավրում հայտէ, թէ որ պէրէնէ երկու խըն-
ձոր կուտամ:

— Մենծերէն կ'ուզեմ հա՛, իչթէ կ'երթամ կոր,
կ'երթամ կոր ամմա բէնծիւրէն բաց տէ հաեէս նայէ քի
չըզմաղը կիւլամ, զէրէ փէրի կայ ըսին տէ անկէ պէրի
կը վախնամ կոր:

— Եալրում, իսաչ մը հանէ տէ անանկ գուրը բաց:
Ա՛խ, ճղիկ ճղիկ կտորոզ, նայէ ա՛ս վախիթը

կուգաս . մախարմ չօճուղը ցուերու պիտի հանդպընես , կողող եռամուճախ խմես , նիչէ պիր քու տէրագ պիտի քաչիմ . ամա խապահաթը իմն է , քէօր օլաճագ կնիկ , հալխուն կնիկները ի՞նչ կ'ընեն կոր նէ դուն ալ ան ըրէ , նայէ նասը վախիթին դուն կուգայ , ամմա դուն իմ սիրտս տեսա՞ր մի . . . կիւնահ է աէյի ձեռքս ասաջ չ'երթար կոր , հօշ նայինք էյէր աս գիշեր ալ աս վախիթ մէյխանան էր նէ , կիւնահը ճիթդ , վաղը ընեյիքս գիտեմ :

- Քա՛ տուտու՛ , ամա՛ն վազէ , կը մեռնիմ կոր :
- Ծօ՛՛ եավրում , աչքս ելլայ ի՞նչ եղար :
- Վա՛յ , ամա՛ն , սա կիւզէճը գուլխէս հանէ : Հոռմի . առնէ մը նետեղնիքէն ճիթս անցաւ :
- Վո՛ւյ ճղիկ ճղիկ կոտորաին , մարտ իչէրի վիրէ տըշարը ըսկով չօճուխիս գլուխը պիտի ուտէին զահէր . . .
- Քա հա՛ , ան ալ աս քէօչէն երխըմիչ եղաւ . . . վրան ճաթած քիւր մը նետեր են . . .
- Ծօ վո՛ւր է , մասանին կոտորեցի , բիրէէն թախթապիթին կէօյեա խալըսելու համար խալխուն էրիկը գաւակը պիտի մեռցունեն :
- Քա Մարտիրոս , ծան հանէ , պան մը եղա՞ր . . .
- Էթմէյին պէ , գարնըմ թօդ , սիզ եէյին տէ պէնիմ կիպի եաթըն :
- Քա վույ խեղքին է եկեր , աման բախլա նետող մը բերէք :
- Քա տուտու , տուն տանինք աէ աղապայիս վրայ երկու տուն Նարեկ կարգամ :
- Տոնինք ամա ինտոր տանինք , հիչ խըմըլտանմիչ ըլլալու վախիդ չունի . . .
- Ծօ Պետիկ , էկուր հայտէ աղապագ թուլումպա ընենք աէ տուն տանինք :
- Մայրիկ տանիմ անմա պէչլիք մը կ'առնեմ :
- Էյ կուտամ , այ օղուլ , պան մըն է քի պլխուս էկաւ , զաթը պաշխա իրինկուն արխտաշարը եկած չունէր , աս գիշեր ալ թամամ ինքիը գլխուն պիտի գար նէ՛ գլխուն մարտի քիւր մը ինկաւ , կէնէ մարդու միւխթած եղանք :

ԳՈՂՈՒԹԻՒՆԸ ՄԵՂԲ ԶԷ

Ասիկայ մեղք չէ , բայց մինակ խմբագրաց համար անանկ չէ Ազմօտէ , շխտակ ըսէ , ո՞ր խմբագիր հաւաքածօրով չապրիր կոր :

- (Ազմօտէ ականջս ի վար) Ամէնքն ալ ամէնքն ալ :
- Այո՛ , ամէնքն ալ :

Կը տեսնես Բիւզանդիոնի ահագին քաղաքական յօդուածներ , խմբագիր է՞Ֆէնտին զանոնք շալկեր , տուանց ետին դաւնալու , գանէ անգամ մը Մասնադարտին եւ էնաւէրանտանին կամ Լէվանթ Հէրալտին նայելու իր մալին պէս ընթերցողացը կլեցնելու ելեր է : Հարցնողը ո՞վ , վնասողը ո՞վ , թող սուր երթայ , ինչ մեղք կայ :

Անդին կը նայիս մեր Մանգուլէն , մէկ սօլուխէն

Իգտամէն , Սապահէն եւ այլն թերթերէ կը հաւաքէ եւ թերթին մէջ Ֆրատըխի պէս կը սեղաւորէ , հիմա շխտակը ըսելով ազգին իրաւունքը պէտք եղածին չափ ալ կը պաշտպանէ , իրեն հարցնելու ըլլաա թէ ինչու համար ուրիշ թերթերէն լուրերը կը հաւաքես , մեր պաշտօնակիցը կը պատասխանէ թէ — դազէթաճըլըդ դայտէսի էօթէտէն պէրիտէն թօխլամազլա օլուր , պաշգա թիւրլիւ սէօքմէզ :

Աս ալ իրաւունք ունի :

Հապա Փունջը , հիչ չէք հարցնել որ օրն ի բուն տկնոցը քիթը կ'աշխատի ու կ'աշխատի հայ թերթերուն մէջ գանուած լուրերը կը կարտէ ու կը կարտէ , որպէս զի չըլլայ որ պոչը դուրս ձգէ , ի՞նչ ընէ ան ալ Աստուած կը կանչէ :

Մասիս որ տրամաբան եմ կ'ըսէ , անդին ասդին կը ժողովէ , Ասիկայ ընդօրինակութիւն ընելու հարկ մ'ալ չունի ալ նէ ի՞նչ ընէ ույմիչ ըլլալու է :

Ճէրիտէի Շարգիյէ , ես ուրիշներէ չեմ առնել ըսէ ալ նէ պարապ խօսք է հաւատացող շի կայ , դարձեալ առիթը գտածին պէս ըրածը կ'ընէ :

Մէճմուան թէպէտ շաքաթը երկու անգամ կ'ելլայ , Ճէրիտէին տուած լուրերէն ուրիշ բան չի կայ :

Հէլէ տեղական օտար լեզու թերթերն որ հարցնես նէ , ասոնք Եւրոպական թերթերը սիւնակներով կը մըկըրտան ու կը մկրտան , քաշած զահմէթնին մինակ այս մկրատի յօգնութիւնն է :

Ն Ա Մ Ա Կ

Հեռեւեալը ուղղուած է Ծագիկի մէջ հրատարակուելու համար :

Ստորագրեալքս Պոլսոյ այլ եւ այլ թաղերու մէջ բնակեալ . շատ ժամանակէ ի վեր անգործ մնացած ըլլալով՝ ասորիէ մը ի վեր որ ամենքնիս ալ որոշած ենք ստակով մէյմէկ աղջիկ առնել եւ քուած ստակնիս դրամաղուլս դնելով գործի մը սկսիլ : Ամենքնիս ալ մէյմէկ աղջիկ գտեր եւ առնելու համար սակարկութեան վրայ էինք երբ անցեալները տեղական լրագրի մէջ Հօրոյին յօդուածը կարգացինք որն որ ամուսնաթողութիւն ըլլալը կը ծանուցանէր :

Ծաւօք որտի կարգացինք այդ յօդուածը , որովհետեւ եփուելու վրայ եզող սակարկութիւններուս վրայ պաղ շուր լեցուց , աղջիկները խօքը անկեցին , ստակ մը չէնք տար . վաղը պատճառ մը ընելով , մեզի ձգէք նէ ինչ պիտի ընենք , ինչ երաշխիք պիտի տաք մեզի որ մենք ապահովութիւն ունենաք ձեր վրայ կ'ըսեն կոր . . . Ծագիկ , երիտասարդութեան պատիւն ինկաւ . վնասեցանք որովհետեւ թէ գործի մը տէր ըլլալէ զրկուեցանք եւ թէ կնկան մը տէր եւ զաւակաց հայր ըլլալու փափաքէն զրկուեցանք : Մենք որ այս վիճակնուս մէջ չկըրնալով ազգին օգտակար ըլլալ , կուզէինք որ կարգուելով ու զաւակներ հասցունելով անձնու իրաբար ազգին ծա-

ուսուցիչներն մը ընենք : Այս ամուսնաթողութեան խնդիրը գործը թէրս քէմէ ըրաւ եւ մեր ազազայ զաւակներուն սիրաւ կտարեց , երիտասարդութիւնն , այդ ամուսնաթողութեան յօգուածին վրայ շուարեցաւ մնաց :

Ծաղիկ , ստորագրեալքս ձեր յարգութեանը պիմելով արտասուալից աչօք կը խնդրենք , բազկատարած կ'աղերսենք որ մեզի ճակատայ մը ցուցնէք որով կարող ըլլանք գործի մը սկսիլ եւ միանդամայն ամուսնանալ . մենք թէ գործ եւ թէ կարգուիլ կ'ուզենք , մէկը չըլլայ նէ չըլլար :

Ձեռք ուզեր ասկէ աւելին խօսելով գլխու ցաւ պատճառել , այլ կուզենք որ ներկայ աղերսագիրս նկատուութեան աննելով պէտք եղածը սնօրինէք եւ ընդունիք մեր ազազայ զաւակաց խորին յարգանազ քարձը հաւաստիքը :

Ի դիմաց ըլլալիք զաւակաց
100 հաս Երիտասարդ

Պատարխան

Ձեր գրութիւնը նկատողութեան անուեցաւ եւ մեր օրակարգին մէջ անցաւ : Կրնաք հանդիսա ըլլալ :

Ծաղիկ

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Ատանայի Մարգարիտ Աննա 68 ամեայ անգլաւակ Տիկինը , Մհր. Յովհաննէս ազա՞Տէր-Աւաքիլ Պղտիկեանի այրին , աւելի քան հազար ոսկիի կտակ մը ըրած է Ազգային կրթական գործին :

— Մալիւմաթ կ'ըսէ թէ Տփղիսի մէջ Հայ մը՝ Չոպալով՝ որ Կովկասի Իսլամներէն բաւական զրամ չահելով հարստութիւն գիգած էր , անցեալներն ի Նիս մեռեր է : Իր կենդանութեան 300 հազար բաւալ կտակեր է Տփղիսի Քրիստոնէից աղքատ տղոց վարժարան մը հաստատելու , եւ ուրիշ մեծկակ գումարներ՝ Քրիստոնէայ բարենպաստակ հաստատութեանց : Մալիւմաթ կ'ըսէ թէ Չոպալով Տփղիսի մէջ ունեցած խանէն այսչափ տարի Իսլամներէն վարձք առած եւ Իսլամաց երեսէն հարստութիւն գիգած ըլլալով , եթէ Իսլամազքատ աղոքալ կտակ մը ընէր , իրաւունք ճանչցող հայրենակից մը ըլլալը պիտի ազացուցանէր :

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Պարքէտրի մէջ Գշ. գիշեր երկրաշարժի զօրաւոր ցնցում մը զգացուեցաւ :

— Իգտամի մէջ կը կարդանք . Վարդ մը չարամիտ Անգլ . լրագիրք լուր կուտան թէ Վանայ ու Պիղիսի Կայս. նահանգաց մէջ ընտկող հասարակութենէն ընիկ ժողովրդեան իրրեւ թէ բանութեամբ իսլամական կրօնքն

ընդունել սալու համար բանական միջոցներու կը դիմուի , սակայն Նայէ Ֆրայէ Բրէտէ ու Բէշթէր Լոյա կը հերքեն բոլորովին այս լուրը :

— Այս շարժումն իզմատարով անուած Թան խնդրական մը գրած է հիմնուելով Անգղիոյ արտաքին գործոց խորհրդականին Երես. ժողովոյ մէջ Արեւելեան գործերու մասին ըրած բանախօսութեան վրայ : Իգտամ կը քննադատէ այդ խնդրականն ըսելով որ Թան շարամաութեամբ կը շարժի արեւելեան գործոց մէջ : Վր. Քրրզընի բանախօսութեան վրայ գրելէ յետոյ դարձեալ իր բնական շարութեան հետեւանօք մէկ քանի տողեր կը նուիրէ կարգ մը բանագազանքներու : Թանի խնդրական գրողն եթէ կարգար նոյն թուոյն քիչ մը վարը գրուած հեռագիրն որ բաւական կ'ապացուցանէ իր զրպարտութեանց անհիմն ըլլալը , անտարակոյս պիտի ամչնար այդ աղերքը գրելու :

— Բեդրեսպուրիէ մարտ 8 թուով կը հեռագրեն թէ Չարն ունկնդրութիւն շնորհեր է Օսմ. դեսպան Հիւսէյնի Հիւսիսի փաշային :

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Աւստրիական նախարարութիւնը կազմուեցաւ Թուն կոմսին վարչապետութեամբ : Թուն կոմսը Ներքին գործերու նախարար է : Նոր նախարարութեան մէջ կը գլուխուին Կառչեան դահլիճէն չորս անգամ , նաեւ Բայխըսրաթիլ անդամներէն Կերամանիացի մը , Չեխ մը եւ Լեհ մը : Թուն կոմսն ալ Պահմիոյ նախկին կուսակալ մ'է եւ ընդարձակ կալուածներ ունի այն նահանգին մէջ :

— Յունաց Երեսի. ժողովը երրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունեց այն օրինադիւրը , որով կը հաստատուի Յունական երեւմտից միջազգային հսկողութիւնը եւ երկրին հին պարտաթղթերուն վճարման եղանակը :

— Քիսօ Չէօի եւ այդ կողմերը Կերամիոյ շնորհուած գանազան արտօնութիւններուն վերաբերեալ Չին եւ Կերման դաշնագիրը Մարտ 6 ին ստորագրուեցաւ Փեքինի մէջ :

— Երկուշարթի կէսօրէն ետքը Ֆրանց Ժօզէֆ կայսրը Վիեննայի մէջ իր ներկայութեան ընդունեցաւ Պուլկարիոյ իշխանը : Տեսակցութիւնը իր կէս ժամ տեւեց :

— Հոռոմի մէջ զրոյց կայ թէ մայրաքաղաքիս Իտալիան դեսպան Մ. Փանսա ի մօտոյ Լոնտօն պիտի փոխադրուի նոյն պաշտօնով :

— Երկուշարթի Ուալինիթընի Նախարարական սպարանքին մէջ խորհուրդ մը տեղի ունեցաւ ընդհանուր կացութեան վրայ : Այդ խորհրդին ներկայ էին Ամերիկեան Ազգային ժողովին երեսելի անդամներէն ումանք , Յետոյ Ազգային ժողովին ծրագիր մը ներկայուեցաւ եւ նկատաւան համար ձեռնահաս յանձնաժողովին զրկուեցաւ : Այդ ծրագրով կ'առաջարկուի Նախագահին տրա-

մադրութեան ասկ դնել 10,000,000 Անգլ. ոսկոյ գումար մը, որպէս զի ըստ իւր դատման գործածէ ազգային պաշտպանութեան համար: Սպանիոյ նկատմամբ կացութիւնը շատ ծանր կը համարուի, թէեւ յարաբերութիւններու ձգտեալ վիճակը կրնայ քիչ մը բարւոքուիլ այնու զի Հալանայի Ամերիկեան ընդհ. հիւպատոսը, Մր. Կի, ետ կանչելու վերաբերեալ Սպանիական առաջարկն յետս կոչուեցաւ: Սպանիական մամուլը շատ խիստ եւ թշնամանական զիրք մը կը բռնէ Միացեալ Նահանգներունը կատմամբ: Եւ յարաբերութիւններու արդի ձգտումը Փարիզի սակարանի գիներուն բաւական անկման պատճառ եղած է: Գլխաւորաբար Սպանիական արժէթուղթերը կտորած են: Ամերիկեան կառավարութիւնը ետ կանչած է Մոնթրիլը յամաւորակը եւ անոր սեղը պիտի զրկէ պարզ սրբնթաց շոգենաւ մը:

ԿԱՐԵՒՈՐ ԱԶԴ

Ազգային եւ օտար վարժարաններու մէջ դասախօսող ինչպէս նաեւ առեւտրական հրապարակին վրայ կրկարատեւ փորձառութիւն ունեցող պատուաւոր անձ մը, Սնդիկերէն եւ Գազդիերէն թղթակցութեանց եւ Տումարակալութեան գործնական գասեր սալու պատրաստ է: Դիմել խմբագրատունս:

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՊԱՂՏԱՏԵԱՆ ԳՐԱՏԱՆ
Սուրբան Հաւաւ մասսէսի թիւ 14, Կ. Պոլիս

Ե. ՏԵՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ

ԲԱՌԱՐԱՆ

ՏՐԱՆՍԵՐԷՆԷ - ՇԱՅԵՐԷՆ

Գիւն 22 Ղրջ.

Սոյն Ֆրանսահայ բառարանը յորինուած հետեւողութեամբ Լիդուէի տիեզերական բառագրքին, կը պարունակէ Ֆրանսերէն լեզուին գրեթէ բոլոր բառերն իրենց բոլոր առումներով, որպէս եւ ամենէն գործածական ոճերն: Տէմիրճիպաշեան էֆէնտի բառաչինութեան մասին իւր ունեցած մասնաւոր յարմարութեամբն որով բազմաթիւ բառերով ճոխացուցած է հայ լեզուն, գտած է լեզուին պակասը գրական, գեղեցկագիտական, իմաստասիրական, գիտական եւ արհեստական բառերուն հայերէններն, այնպէս որ կատարեալ բառագիրք մը կրնայ համարուիլ Բառարանս ունեցած այս երբեակ առաւելութեամբ, այսինքն առաւելութիւն Ֆրանսերէն բառից, առաւելութիւն նոր առմանց, առաւելութիւն 15—20,000 նորահերտ հայերէն բառից:

Այս բոլոր առաւելութեամբք Ֆրանսահայ Բառարանս. որ կը պարունակէ իրը 1000 երես, կազմեալ կը ծախուի անօրինակ գնով:

ԳՐՊԱՆԻ

ՅՈՒՇԱՏԵՏՐ - ՕՐԱՑՈՅՑ

1898

Ի վաճառ ելած է հետեւեալ գներով:

- Ընտիր լաթակազմ 2 1/2 գահեկան
- Նոյնը ոսկեզօծ ճգտանով 4 գահեկան:
- » շակուէն եւ մատիտով 7 1/2:
- » ընտիր թղթի վրայ սպուած 15:

Կեղորոնատեղիք՝ Սուլթան Համամ Պաղտապեան գրատուն թիւ 14 եւ 2. Թորոսեան գրատուն Վալիտէ խան թիւ 16:

Կը գանուի Բերա Հայ ծխավաճառաց քով, Կալաթա Վրոյրի եւ Ռօմանի թղթավաճառանոցը, եւ Պոլիս բոլոր գրավաճառաց քով:

ՀՈՒՆԿ - ԲՈՒՆԿ - ՍԷՅՍԱՆ - Կ. ՊՈԼԻՍ

ՄԵԾ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ԹԷՅԻ

ԵԱՎՐՈՒԵԱՆ ԵՒ ԻՍԱԳՈՒԼԵԱՆ

Ճեշայ պէյ խանի որան կից թիւ 10

Ամենէն ընդարձակ թէյի վաճառատունն ի Կ. Պոլիս, որ ճիւղեր ունի Օսմ. Տէրութեան ամէն կողմերը: Գաւառաց սպասարանքները փութով եւ խնամով կը գործադրուին: Չինական, Հնդկ, ճալայի եւ Սէյլանի ընտրելագոյն թէյք, ուղղակի բերուած հոս: Թէյի նոր հունձքն սկսած է գալ: Ձգուչացէք սոյն վաճառանիչին կեղծերէն:



Փնտուել ԵԱՎՐՈՒԵԱՆ ԵՒ ԻՍԱԳՈՒԼԵԱՆ ստորագրութիւնը:

Արսուստր Ա. ՍՍ.ՔՍԵԱՆ

ՅԱՍԳՐՈՒԹԻՒՆ ՍԱՐԵԱՆ
(Նախկին ՊԱՂՏԱՏԵԱՆ Տպարան)
Կ. Պոլիս, Սուրբան Համամ 14.